

## ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԹԵՐԹ ՄԻ ԹՂԹՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԺԱ

Միջին դարուց մանրանկարովք  
ու գրակազմք .

Գրքերը նկարապահոյց ընելու արտևեռը հնոց ալ անձանօթ չէր։ Պլինիոս կ'աւանդէ Մետրոդոր և կրետես բժշկաց համար, թէ իրենց յօրինած բժշկաբանին մէջ ստորագրած բուսոց պատկերներն ալ աւելցուցեր էին։ և թէ վարնան անունով անձ մը շատ գրուածներ հաստակած էր, յորս նոր ոճով ու գիտով մ'անուանի անձանց կենդանագիրները նկարներով կ'լուծացնէր։ Դիբազգաքար այս գըրուածներն ինչուան առ մեզ հասած չեն։

Սակայն հարկ չկայ երկար հետազօտութեանց համոզուելու համար թէ պատկերագրադ գրչութիւնն անօթ էր հնոց. բաւական է փնտութիւն կայսերական Հռովմայ հարուստ գրչագրաց մէջ միջին գարսոց պատուականնկա բակերտութեանց յառաջ ընթաց օրինակ մը տեսնելու համար։

Իիւղանիքեան կայսերը մեծ յարդ կու տային գրոց այս նօխութեանը. և 'ի Պոլուսոց շրուածով մը կարովինգեան իշխանաց մատենագարաններուն մէջ մուտք ունեցաւ։

Զեռագիրը նկարապահոյց ընելու համար՝ մասնաւոր կերպով կը գործածուէին գունաւոր թանաքներ, ոսկի և արծաթ։ Սովորութիւն էր սկզբնագիրելը, առաջին տողերը, լրաւանցից մէջ եղած ծանօթութիւնները, և մասնաւոր կերպով տիտղոսները կարմիր թանաքով գրել թանարի համար աւելի սովորական ու սիրելի գոյներն էին կարմիրն ու երինագոյնն. և շատ ձեռագրաց վրաց կը տեսնանք որ զուիներուն սկզբնաւորութեանը մէջ փոփոխակի

ՊՐԱ.Բ.

կը գործածուին, կարմիր սկզբնագրոց քով կապտագոյն զարդեր դնելով, ու կապոյտ ներում քով կարմիր։

Ի Գաղղիա՝ մեցերորդ դարէ առաջ եղած ձեռագրաց մէջ զարդեր ու նկարներ չեն գտնուիր։ Խոյն դարուն զարդարուն գրերը զոր գիլակարգութեանց ու զուիներում սկզբնաւորութեան համար կը գործածէին, անսովոր ու զանազանեալ ձեռք առին. մերթ ամորժանկար անձինք կերպարաննեղով, և մերթ կենդանիք, ծաղիկներ ու բայսեր. և երբեմն ասոնք ամբողջ էջն ալ կը գրաւէին։ Ընդհանրապէս ձեռագրաց զարդարանքն ընդօրինակողին գործն ու պարտքը չէր, այլ մանրանկարին։

Դեռ ինչուան հիմա կը գտնուին այնպիսի գեղեցիկ գրչագիրը՝ որ այս արուեստին օրինակ կրնան համարուիլ. ինչպէս Ժամբ Մէծին կարուսի կոչուածն 'ի Լուվր Բարիգու. Աւտուարան Սրբոյն Ռիբիկի յԱլվել Ճաղանդն Կարողոսի Աստուածայունն, և այցն էրկուսներորդ գրառւն մանրանկարն ոյր զարդով մ'ալ հարստացաւ ազնուականութեան կնիքներով, և այս արուեստը կամաց կամաց մերժն աստիճանի կատարելութեան հասաւ, ինչպէս յայտնի կը տեսնանք բազմաթիւ հոչակաւոր գրչագրաց մէջ. յորս բաւական սեպինք յիշտակել Սրբոյն Մարտինոսի աստուածաշունը ի լիմոն, որ իր փափռուկ զարդերովն արուեստին որ աստիճանի գեղեցկութեան հասնելուն երաշխաւոր է. Չորեքտասաններորդ դարուն կ'երենան այն նշանաւոր գործերն որ նոյն ժամանակաց արուեստին անուանի յիշտակարանք պիտի մնային։ Յիշենք Սրբոյն Աւգուստինոսի Յաղագս բարաբին Աստամոց գրոց մէկ գրչագիրը, որ գեղանորհութեան ու զարդու հարաշակերտ մը կը սեպուի. և Ուըշիոյի գրատան մէջ պահուած զարմանալի Աստուածայունը, ուրուն մէջի պատկերներն միայն հինգհազար

41

Հարիւր քսանուերկու են թուռվ. թող ու կեզդիր սկզբնատառերը ու զարգելը: Ամբողջ կենաք մը պէտք էր այսպիսի գրչութիւն մ'ի գլուխ հանելու, և այն ու չէր բաւերուրուագրելուո գեղապաճոյն նկարակերտելու համար այսպիսի հրաշալիքը: Կ'ըսեն թէ 100,000 ֆրանքէն աւելի կ'արծէ այսօր:

Հնդկեատասաներորդ դարուն մէջ աւելի զարմանանի գրչուպիրը կը տեսնուին: Իրարուս ինք ձաւանակացրուինն որ Սէն Շննիփ վանական Շարթէ անունով մէկու մ'աշխատասիրածն է: Ժամանք կարողուի ըն և Աննայի թրիտանացոյ: Ուրնէ թագաւորին ժամագիրին, Հրեական հնորիւնք՝ Պուրիոյնի գքսին համար հրաշալի կերպով մանրանկարած Լուգովիկոս թէ պատկերհանէն. կը թողունք ուրիշ բազմաթիւ օրինակներ:

Այն ատեններն կարգէ գուրս յորդ ու նենալով գրեանք՝ անոնց պահպանութեանը համար ամեն խնամք կ'ըլլուէր. և որովհետև կազմին ալ տեսողութեան էական պայմաններէն մէկն է, ուստի հարկ էր զայն ալ կատարելագործելու աշխատիւ:

Առաջ յիշատակեցինք թէ Անտինիք քառակուսի ձեւ ունեցոյ գրքերը ընդհանրապէս մետաքսեաց ծրարի մէջ կ'ամփութէին: Միջին կայսերութիւնը մեծ չքեզութիւն մոռուց կազմերու մէջ: Չորրորդ գարէն ի վեր կը գրտնուին կարմիր, կառպուտ ու կանաչ կաշիներով ծածկուած գրքեր, շատ անդամ ատաց ցիկք՝ ոսկիէ ու արծաթէ կարգելով: Առջի բերան փայտեաց տափուակներու կը գործածուէին հարուստ գիպակներով կամ գոյնցոյն թափիներով պատած. Ետքը կաշի, մարուէն ոսկիապատ ու արծաթապատ դրումածներով, զարգերով ու ընտանեաց յատուկ կնքանչաններով: Այս կերպով կապուած գրքերն ընդհանրապէս մետաղեաց հարմանդներով կը սիմուէին:

Խոկ Փէ և Փէ գարուց մէջ զրոց կազմիք տրու ոսին հրաշալիքն ըլլարու վհճակի մէջ էին: Արտօնատառուրք իրենց ամեն հանձարը կը թարթէին մասուցուց, մամարդոց և ուրիշ եկեղեցական գրքերու կազմին վրայ: Պորոնք կը ծածկէին փոստիրով, գեղեցիկ արուեստի ու ճարտարութեամբ զրուագեւալարծաթի զարդերով: Ենչուան երբեմն ալ պատուական ակունք ադուցանելով: Այս ընտիր գրչազիրը իրենց գեղեցիկ մանրանկարներով, ու զարգերով հաւատիք են նոյն ժամանակաց արուեստից ու զպութեանց ախարժակին: Հարուստ մարդիկ իրենց ունեցածին մէկ մա-

սը մեր օրերուն համար անծանօթ այս ճոխութեան կը գործածէին:

Բայց այսպիսի նկարը ու կազմը զրոց զինը կարգէ գուրս կը բարձրացնէին, և ընտիր գրչազիրը այնչափ սակաւագիւտ, սուլ ու յարգի էին հրկուսասաներորդ գար՝ որ անշարժ ստոցուածոց պէս դաշնագիրներով կը վաճառուին, և օմիտ, գրաւ, ժառանգութիւն գութիւն գործածուէին:

Դրամական գրութեանց յաճախ կրած փոփոխութեանց համար անկարելի է նոյն ժամանակի զրոց ճիշդ արժէից վրայ կատարեալ տեղելիութիւն մ'ունենալ. բայց ընդհանրապէս կրնանք ըսել թէ մեծագիր զրբի մը միջին արժէկը՝ կիսակուան եւրոպական ստակով հինգ հարիւր ֆրանք էր: Զեւագրաց համար վճարուած զիներուն քանի մը մանր հանգամանքը մէջ բերենք:

Մասպիցն կ'աւանդէ թէ Անժուի կոմսունին Վրէսին իններորդ գարուն մէջ Հայման Վլաէրստափի ճաման ամփոփութ գրքը տարի մը կին վճարեր է երկու հարիւր ոչչարար, մէկմէկ զրիւ ցորենայ, հաճարիր ու կորեկի, և շատ մը կզնուրիսի մորթ:

Հասաթըն անդիհացին 1276ին Գրորիսթընի արբային Սստուածաշունչ մը վաճառեց հինգ հարիւր արծաթէ մարքով (ՏՀՀ ֆրանքի): — 1400ին Վարդի վիպասանո: Թեան մէկ օրինակն ծախուեցաւ ի Փարիզ յիսուն արծաթի մորքով: — Կարողոս Զէ Պուրկոյն գրսուէլոյ ընծայած ժամանգիրը վեց հարիւր վահանարշով՝ արժեքը էր: — 1430ին Փիերոլմինին ծիրանաւորը Պլատարբոսի գրոց երեք հատորին համար ու թմուն ու կեայ վահանագրով տուաւ. և Լևոն Փհինգ հարիւր վեննետիկեան ոսկի վճարեց Տակիտոսի հինգ զրոցը համար:

Դիւրին է մակաբերելթէ զրչագրաց այս զինը՝ առիթ պիտի ըլլար գողերուն ազահութիւնը գրգուելու. և կը տեսնանք որ ընչատէքը իրենց հարստութիւնը պահպանելու համար այնպիսի միջոցներու ձեռք զարկած են որոց ազգեցութիւնը այնչափ մեծ ըլլարու չէր: Նատ ձեռագրաց վերջը սպանական յիշատակարաններ կը կարգանք. « Այս կիրաբ գոցոցով կամ վերցնողը, կ'ըսեն, բանադրուած ու յեկեղեցոյ մէրժուած սեպուի: Երբէ մինալ. « Եթէ մէկը ոյն գիրքը բռնութեամբ, նենգութեամբ կամ ո՛ր և իցէ կերպով գողնայ, ըրած չարութիւնը՝ հզուացն կարստանանը պատճառ ըլլայ. ինքն ալ մէրժուի կենաց գրքէն, ու անունը արդարոց կետ չիշատակուի »:

ԺԲ

Հին ու միջին դարոց մատենադարանները.

Պատմութեանց մէջ յիշատակուած հնագոյն մատենադարանն է գերպատացոց Ասիմանդիս թագավորին իր ընդունակ արքունեաց մէջ՝ թէ թէ կանգնել տուածն է։ Դիոգոր Արկիլիացի կ'աւանդէ թէ այն մատենադարանին զրանը վրայ հետևեալ խօսքերը գրել տուեր էր թագավորը։ Դեղարան առցոց։

Յունաց մէջ առաջին գրատուն շինողն եղած է Պիսիստրատ։ Բայց ապա Աթենացիր աշխատացան ու մեծապէս ճոխացուցին այս համարումը։ այլ Քմերքսէս բաղալիքն առնելով, մատենադարանը սյրել տուաւ, և միջի գրքերը փոխադրեց ի՞ Պարսկաստան։ Յունական պատմութեանց մէջ կը յիշատակուին գարձեալ Պողկրատեափ Սամոսի բանաւորինը, և Արիստոտելեայ զրատունը՝ զոր ժառանգեցին թէոփրաստու և նելէս, և անկէ ալ Պտղոմէոս Փիլստելուու։

Հնոց մէջ հայակաւորագոյն Ազերսանդրից գրատունն Պտղոմէոս Ստաերի ձեռքով հաստատուած է Վրիստոսէ զրիթէ երկու գար առաջ։ Այս գեղեցիկ հաւաքումը հետպէսէ ճոխացաւ Պտղոմէոսի յանջորդաց և մահաւանդ Եւերգէտ թէ ձեռքով, որ ոչ այնչափ իրաւացի միջոց մը կը բանեցնէր իր հարսութիւնները շատցունելու։ Վասն զի իր պետութեանը մէջ մոտած ամեն գրքերը գրաւեալ Ազերսանդրից թանգարանը կը զրկէր։ ուր արքունի հրամանաւ կարգեալ ընդօրինակողը՝ մէկն գաղափարն առնելով՝ նցնը տիրոջը կը յանձնէին ձեռագիրը պահելով։ Աւոս Գիլիսո կ'ըսէ թէ այս մատենադարանին մէջ նշան գրոց թիւը ինչուան եօթը հարիւր հազարի հասաւ։ Երբոր կեսար տիրեց Ազերսանդրից, այս գրատան մէկ մասը այրցաւ։

Պերգամոնի մատենադարանն զոր Վրիտառուսէ երկու գար առաջ Ալտաւլոսի որդին Եւմենէն հաստատեց, Պլուտարքոսի վիշայութեան նայեթ երկու հարիւր հազար հատոր կ'ամփակէր։ Մնտոնիոս Ալէսպատրոցի ընծայեց զայն, որ Ազերսանդրից մատենադարանէն ննացած գրքերն ալ հօն զրաւ։ Ազերսանդրից այս երկրորդ գրատունը մենեց մինչև յաւուրը թէ առաջին առջի գործն էր քրիստոնէից եկեղեցները ու գրքերը այրել։

Գրոց այս տարօրինակ թիւը պէտք չէ որ զարմանք ազդէ մեզի որովհետեւ այն հատորներն կամ ծրարներն մեր ժամանակի գրոց պարունակած նիւթը չունէին։ Վասն զի մը և իցէ գրուածքի ամեն մէկ զիրքը առանձին հասորը մը կը կտորէր։ և ասանկ Հոմերոս քառասուն և ութ հատորի բաժնուած էր, և կ'իսոսի Պատմութիւնն հարիւր քառասուն հատորի։

Եսաւ ուշ առեն սկզբան յարգ ունենալ ի Հոմերմ մատենագրութիւնն ու մատենանք։ Այնէն աւելի բազմութիւն գրոց հօն փոխադրողն եղած է Պաւլոս Եմիլիոս, Քրիստոսի 160 տարի առաջ, Պէրսէսոսի յալթեւէն են ետքը իսկ առաջին կարգաւորեալ հասարակած գրատուն հաստատողն եղած է Ասինտոս Պոլիփոն Ազատութեան պատուոյն նուիրուած տաճարին մէջ։ Ուգրատու ալ իր արքունեաց մէջ ուրիշ մը հաստատեց, և որ Պարտիինան մատենադարան կը կոչուէր։ Իրմէ ետքը այլ և այլ կայսէրք զանազան գրատուններ հաստատեցին։ Դոմետիանոս աշխարհի այլ և այլ կողմերէն զանազան գրքեր բերել տուաւ, և յԱզերսանդրիս ալ ընդօրինակողներ գրքեց կարեար գրքերը գաղափարել տալու համար։ Սակայն Տիտասի անարժան հայրը՝ ժողոված գրքերէն օգտաւ մը չտեսաւ, որովհետեւ ժամանակը կ'անցընէր ասեղով մը ճանձնէրը խացիւով։

Ի չորրորդ գարու միայն ի Հռովմ քսան և ին հասարակաց գրատուններ կային, կ'ըսէ Պորիլոս Վիկտոր, Ալլ և այլ քաղաքներու մէջ առանձինն ուղարկոց առատաձեռնութենէն ծովզւած զրոց հաւաքանէ կային, ինչպէս ի Գոմոյ Խտավոյ եղածը. զոր ոչ լոկ հաստատեր էր Պինիսա Կրտսերն, այլ և պահպանութեան համար հարիւր հազար սկսաւ հերտ (25,000 ֆր.) ճգած։

Երրորդ գարուն մէջ Երրուսաղեմի եկեղեցւոյն քով գրատուն մը հաստատուեցաւ, և անկէ ետքը սահմանացին որ ամեն եկեղեցւոյ քով իր տուանձնն ու յատուկ մատենադարանն ըլլայ։ Բայց գդրազդաբար այս հաւաքմանն մեծ մասը կրտսուեցաւ, որովհետեւ հաղածանաց ատեն հեթանոսաց ամենէն առջի գործն էր քրիստոնէից եկեղեցները ու գրքերը այրել։

Երբոր արքունական աթոռն փոխագրեցաւ ի Կոստանդնուպոլիս, գրատուններն ալ ննացան ուրիշ երկիրներու գրոց աւարներուն։ Թէոդոս Կրտսերոյն ձեռքով հաստատուածքիչ ատենուան մէջ հարըստացաւ ու ճիմացաւ բազմաթիւ ու ստկաւագիւտ գրչազգրօք։ և կ'աւանդեն թէ ու-

րիշ զանազան ընտիր գրքերէ զատ՝ ոսկե-  
գիր ու ծիրաննեղոյն բարակ մագալաթի  
վրայ գրումուած աւետարան մը կար,  
տասն և հինգ լիտր ծանրութիւն ունեցող  
ոսկիածոյլ կողքով ու պատուական ա-  
կամքը; Գլխաւոր գրապեսի մը տեսչու-  
թեան առջի այլ և այլ զափիր և ուստցիչը  
կը գրաղէին հօն սակաւութիւն ու ստորի  
ձեռագիրներ հաւաելի ու ընդորինակել:

Աշխարհակոչչակ եղած էր այս անուանի  
ու մեծագործ հաստատութիւնն, երբ 730  
թուականին՝ Լեռն Գ խաւրացի կայսրը  
չկարինալով ոչ սպառնափօք և ոչ խոստ-  
մամբ մեծ գրապետը իրեն կողը ճգել,  
պատկերաց յարգութեան դէմ զիննցաւ, և  
գրատան հետ այրել տուաւ բոլոր գրքերը,  
գրապետը և գուսուցիչը; Այս պատկերա-  
մարտ հալածանեներն՝ որ մերթ ժնկ մերթ  
նորոգեցան հաւասար անմիտ կատաղու-  
թեամբ ու կեղծ նախանձայութզութիւնամբ,  
գրոց չնշմանը գլխաւոր պատճառներէն  
մէկն եղան. և կրօնական ատելութիւնէ  
հալածական արուեստք հազիր կրցան ի-  
րենց ապաստանարան ընտրել քրիստո-  
նեայ Եւրոպից վաճերը:

Օմար՝ որ խաւասական կրօնից նախան-  
ձայոց ծաւալոցներէն մէկն էր, և հազարա-  
ւոր տաճարներ ու գրատուններ այդի տր-  
ւոծ է, ոչ ստուգութեամբ պատճառ կը մե-  
սուի Աղեքսանդրիոյ մատենադարանին  
հրկիզելուն. որովհետեւ այս ժամանակ նոյն  
գրատունն արգէն քանդուած էր; Օմարաց  
վրոյ պատճուածը՝ հաւանականաբար Պար-  
սից արդազն և ուսումնական գրոց հա-  
մար համլինաւու է. վասն զի երբ Տանդիկը՝  
Պարուից գաւառներուն տիրեցին, Կըսէ  
ութերորդ գարու արաբացի պատճագիր  
մը, իրենց առաջնորդը Աստան հարցոց Ս-  
մարաց թէ ինչ արժան է որ ընէ ձեռքն ըն-  
կած գրքերը « Եթէ անոնք համեմատ ու  
համաձայն են Աստուծոյ գրքին (Պուրանին),  
պատասխանեց Օմար, մեզի համար աւել-  
լորդ են, իսկ եթէ հակառակ՝ վասակար.  
ուստի բոլորն այ վճացընել առուր»: Անոր  
համար Սասանյաց այրել տալ այն  
գրքերը. սակայն առասամկերդ տեղ ընդունե-  
լու է արգէն հուսկուած գրոց մը թէ այն  
գրքերով ամբով վից ամիս գաղաքին չորս  
հազար բաղանկերը ապացցած ըլլան:

Այսպիսի ժամանակի մէջ՝ յորում՝ գրքի  
մոր և իցէ օրինակ հանեցաւ համար եր-  
կար ատեն ու անշափ ինամբ կ'ուզէր, ձե-  
ռազդի կամ՝ գրքի մը կորուատը մեծապէս  
ցուալի էր. ու ասի և իրաւամբք հաստարա-  
կաց պարսաւանաց գրոցմը կը կրեն այն-  
պիսեաց անուանք՝ որ մարդկացին հանձա-

րոյ արտագրութիւնները կը փնտացընէին:  
Հրոյ ճարակ եղած են դարձեւալ կարքե-  
գոնի, Տիրերիսի արբունեացը առ Ներո-  
նի, Կապիտոլիոնի առ Կոսոնդոսի, և ու-  
րիշ ոչ նուազ հոչակաւոր մատենադարան-  
ներն:

Այսպիսի աւերմանց ու ապականու-  
թեանց առաջն զարմանք չէ եթէ հնոց մա-  
տենագրութիւնք այնպիսի անկատար կեր-  
պարանաց տակ հասած են առ մեզ: Հաս  
յիշատակուած ու բազմաթիւ անանուն հե-  
ղինակաց գրուածք բորորովին կորուած  
են: Ստրաբոն երկու հարիւր յիսուն մա-  
տենագիր կը յիշատակէ, Պլուտարքը՝ հինգ-  
հարիւր ինն, կը լիւմէս աղեքսանդրացի վեց  
հարիւր, կը լիւմէնէսու ինն հարիւրէն ալ  
աւելի: Այս Վթենէսուն մատենագիրներէն հայուի յի-  
տունը ձեսօթ էին ի միջին գարս, և գեռ  
մեծագոյն մաս մը մեկի անծանօթ է, ար-  
պագրութեան արգեատիքն հանդերձ, Պին-  
դարու, կափիսսի, Սորիկի հազիր քանի  
մը գրուածներն հասած են առ մեզ. և շա-  
տերու աշ ինչպէս Պոլիբոսի, Տիտոս Լի-  
փիսի ու Տափիտոսի գրքերն պակասաւոր  
են: Տակիտոսի միայն մէկ գրչագիրը կայ,  
Վեսթֆալիոյ վանիր մը մէջ գտննուած, յո-  
րում հապիւ այս մեծանուն մատենագրին  
գրուածոց կէսը կը գտնուի:

Հինգերորդ գարէն ի վեր կը յիշատա-  
կուին մատենագարանք ի Գաղղիս. բայց  
նոյն ատեն բարբարոսաց արշաւանաց նման  
ապաստակութիւնք՝ այրեցին եկեղեցիները  
ու վանքերը և անոնց յարակից եղող մա-  
տենագարանները:

Ցիններորդ գարու ամեն տեղ գարա-  
տուններ հաստատուեցան, և հարկ եղաւ  
մատենագարաննաց թիւն ալ չատցընել:  
Միեն Կարոլոս Սրբոյն Գալլոսի վանդին  
մէջ գրատուն մը հասաստեց, ուրիշներ  
ալ ի իին. բայց առանձին կոսիկաւ պա-  
տուիրեց որ վաճառուին տննիք, ու շահը  
ազքատաց տրուի: Սրբունական մատե-  
նագարան մ'ալ ունէր ի Փարիզ, որ ոչ  
միայն պահպանուեցաւ, այլ և շատ ճիշա-  
ցաւ իր յաջորդներէն:

Նոյն իններորդ գարը գիտութեանց և  
ուսմանց բարգաւաճանաց ժամանակ մ'ե-  
զաւ բորոյ բազմաթիւեալ ախրակին  
մէջ, Երբոր Արաբացւոց մոլուգնակուու-  
թիւնն անցաւ, կըսէ Կիպուլն, Խալֆայը  
ուզեցին արտեստից մանաւանդ քան թէ  
կայսերութեան գաւառներուն վրայ աշ-  
խարհակառել. անոնց ցըցուցած եռանդը  
Յունաց ալ նախանձորդութիւնք գրգռեց,  
և սկըսան երկար գարերէ ի վիր երեսի  
վրայ ճգուած ու մասցուած գրքերը նորէն

թղթատել։ Առօն իմաստասէր և իր որդին կոստանդին՝ ծաղկեցուցին զգականութիւն՝ ի բնիանդին։ Իսկ Արարացիք ուր որ հաստատուեցան՝ չետերնին տարին գտառի եւսնց ու գլուրիթեանց ախորժակը։

Երեքտասաներորդ գարուն կիսուն Սուրբն Լուսովիկոս ետևէ եղաւ հասարակաց մատենագարան մը հաստատել ուր ծովզից ինչ որ յաջողեցաւ ճնշեց ձգել, օդտակար գրեթե ու Սուրբ Գրոց վաւերական օրինակներ։ բայց իր մահուանէն ետքը այս հաւաքումը այլ և այլ վանքերու մէջ ցըրուեցաւ։ Կարողոս և առաջինն եղաւ որ ուղեց մատենագարան մը կանգնել՝ որուն շարունակութիւնը յաջորդացն ալ անցնի։ ուստի այս վախճանական այլ և այլ գրեթե հաւերել տուաւ Լուսվիք աշտարակի մը մէջ որ այն պատճառաւ Աշուարակ մատենագարանին կոչուեցաւ։ Երեք զսափկոնի մէջ իննամբով շարուած էին գրքերն։ և նոյն իսկ թագաւորին հրամանաւ յօրինուած ցուցակէն կը հասկըցուի թէ ինն հարիւր տասը համոր գրեանիք հաւաքուած էին հօն։ նշանաւոր թիւ այնպիսի մամանակի մը համար՝ յորում գարութիւնը դեռ մեծ յառաջդիմութիւն մ' բրած չեին և գրեթեն սակաւ թուով։

Կարողոս Զէ մահուանէն ետքը երբ որ Անդղիացիք տիրեցին Բարիզոս (ԱՀ25), Գէտֆրթի դուքը իրեն սեպհանանելով այն գրքերը՝ փոխագրել առուաւ յԱնդղիա։

Դաշլից թագաւորաց գրատունը լուգովիկոս Ճ.Ա. առօն կազմեցաւ, որ Ժողվել տուաւ այլ և այլ արքանի բերդերու մէջ գտնուածները, ինքսէն նաև կիրայնի ու Պուրկոյնի գքսերուն քովինները՝ կարողոս Յանցուն թագաւորին մահուանէն ետքը։ Պուրկոյնի գքսինը Եւրոպացի մէջ կցանծներուն ամենէն աելի հարուստներէն մէկը սեպուած էր։ Կարողոս Ը ու Լուգովիկոս ՃԲ մեծուցին այն գրատունը՝ իստավիայէ բերած մատեաններով։

Սակայն այսպիսի անուանի և ուստիմասէր մարդկանց յանքուն ալ՝ գրատունը չըգագրեցան գտնոն աղէտքներ կրելն բոլոր միջն իշարուց մէջ Ճ.Ա. գարուն Եզիգատուսի Խամբացիք գրատունը առնուեցաւ ու տարեցաւ՝ ի թշնամնաց։ Միին եղած գրոց բովանդակութիւնը՝ մէկ միլիոն հաստորէն տևելի էր։ Հետաքայ գարուց կրօնական հակառակութիւնը և ընտանի պատերազմունք ոչ նուազ աղիսալից եղան մատենադարանաց։ Հեթանոսք՝ քրիստոնէից, կրէից և իմաստամիրաց գրքերն այրեցին։ քրիստոնեայք ալ հեթանոսացն ու հրէից։ Կրանադայի առման ատեն անթիւ ար-

րական գրեթե հրոյ նարուկ տրուեցան։ ՅՈՒՆԴՂԵՄ՝ Մաքրամիան աղանդագարը բազմաթիւ վանքերու եկեղեցիներ այրած են։ և Քրոմուէլ անոնց պաշտպանը, Օքսֆօրդի մատենագարանը այրել առուաւ, որ Եւրոպական ամենէն աելի հարուստներն էր։

Ստենը հասած էր որ տապագրութեան գիւտով զարմանուին այսպիսի աղէտը, և հանճարոյ փառք ու մարդկային մնաց հրաշալիք իրենց փրկութիւնը գտնեն։

## ՃԳ

Թուղդի գործանուրիւնն յԵւրոպա։

Երկոր ատենէ ի վեր արևելքի մէջ պապիք տեղ սկրսած էր բամբակեայ թղթոյ գործածութիւնն, երբ առաջին անգամ երկեցաւ յԵւրոպա ութերորդ գարուն վերները։ սակայն շատ գարեր անցնելին ետքը սկրսաւ մագաղաթի տեղը բռնելի վաճառկանութեան։

Փրիստոսի թուականէն շատ առաջ ծանօթ էր ձենաց զանգուածով թուղթ շինելու արուեստով։ իրենց այս բանին համար գործածած նիւթերուն գլամաւորներն էին պամապիք և թթենւոյ թելիքն ու մետաքսի կտորուանք։ Ասոր գործածութիւնը անցաւ ի Պարսկաստան, անկէ ալ Արարացոց։ Երբոր երկրին տիրապետեցին յամի 652. միայն թէ պամապուի ու մետաքսի տեղ սկրսան բամբակ գործածել, իրենց երկիրներուն մէջ շատ ու դիւրաւ գտնուելուն համար։ և ծաւաելից ամեն տեղ՝ անցաւ նաև յԵւրոպա և յԽտալիա։ Պուռած բամբակը զանգելափ կը չինէին այս թուղթը, որ բաւական հաստատուն կը լլապ, և յարմար ի գրութիւն։ Արարացիք որ յաջողեր էին Սպրիկէի հրւիսմակողմբ մշակել այս բոյսը, շանացին Սպանիա ալ մուցընել ՚ի 760 թուականին, և անով նաև բամբակեայ թղթին շինութիւնը։ Երկար ատեն բոլոր Եպոպայի մէջ սցս թուղթը սկրսան գործածել, մինչև որ Սպանիացիք եւեսնելով որ իրենց երկրին մէջ այնպահ գիւրաւ ու շահուաւր կիրապով չի յաջոպիք բարիքակի մշակութիւնն, և ընդհակոսուակն առաստ է վուշը, մանաւանդ Վայինսկիայի թագաւորութեան մէջ սկըսան վուշի կտաւէ թուղթ շինել, և յաջող ելք ունենալով, մանաւանդ գիմանցկուն ու հաստատուն ըլլալով՛ քիչ ատենի մէջ գործածութիւնն ծաւալեցաւ ՚ի Սպանիա։

Երեքտասաներորդ գարուն Գաղղիոյ

մէջ ալ սկըսաւ մանել . և կ'ըսին թէ առաջին գործարաններն Արդյոյն Լուղովիկոսի ատելն Խաչակրաց ժամանակ բացուած ըլլան, երեք Ալլուենոնիացի բնակչոց ձեռքով, որոնք երկար ատեն գերի մնայով Արաբացուոց քով՝ սորվեցան արուեստին գաղտնիքը ու իրենց երկիրը մոռացին:

Երկուասաներորդ գորուն մէջ գրուած այլ և այլ թղթեայ գրչապիրը կան, որոց մէջ նշանաւոր է Ալլուենոսի Արակինայի ու Ալլուենոս թէ Կապիտուլի թագավորաց մէջ՝ 1178 հաստատուած խազաղոսիթեան դաշնապիր մը, որ Պարսէւլոնայի գրատանց մէջ կը պահուի Գաղղիական լիցուով կը տափ թուղթի վրայ գրուած ամննէն հին ձեռապիրն է Ժուէնվիլի Տիրոնը առ Լուղո-

վիկոս թէ գրած թուղթը՝ 1273 թուականով:

Սակայն պէտք չէ կարծել թէ կտաւի թղթին կիրառութեան հասարակ ըլլալու վր՝ մազագութի գործածութիւնն խափանուած ըլլայ. վասն զի կարեւոր գաղնացաց գրութեանց մէջ միշտ մագագաթ կը գործածուէր. մանաւանդ թէ խստիւ արգելք գրուած էր նօտարաց որ այնպիսինց համար թուղթ չգործածն:

Տպագրութեան գիւտէն ետքը եղած է 'ի Գաղղիա թղթաշինութեան արուեստը. և առաջին նշանաւոր գործարաններն ըլլերու առասաներորդ գարուն մերժերը բացուած են:

Կը շարունակուի:

## ՄԱՆՆ ՆԵՂՈՒՑԻՆ ՍՏՈՐԵՐԱԿԵՄ. ՃԱ.Մ.Բ.Ա.Ն

Շատ ժամանակէ 'ի վեր մոռածուած էր Գաղղիոյ ու Անդղիոյ մէջ ներքնածովային ճամբայ մը բանալ: 1402ին Գաղղիացի ճարտարապետն Պ. Մաթիէօ՝ մոտածեց հաստատել այդ երկու աշխարհաց մէջ յարաբերութեան միջոց մը՝ Մանչ նեղուցին տակէն զետնափոր ճամբայ մը բանալով, զոր պիտի լրսաւորէր լապտերներով, և երթ և եկն ալ ճեղլնթաց կառօք ընկել պիտի տար: Այս առաջարկութիւնն թէ պէտ ունեցաւ իր կուսակիցները մանաւանդ յշնդղիա, սակայն անտարբեր կեցան Տէրութիւնք, որոնք միայն կը նային արդիւնաւորել զայդ:

1438ին Գաղղիացի ուրիշ ճարտարապետ մը, Պ. Թոմէ առ կամնն, նոյն խնդիրը նորէն քննութեան տակ ձգեց, զոհերով առ այն իր կենաց երեսուն ու հինգ տարին, որ է ըսել բոլոր իր կեանքը ու բախտը: Պ. առ կամնն չափեց զփաւը-բայլէ զանազան ուղղութեամբ, որպէս զի որոշէ ծովուն ծայրագոյն խորութիւնն այն գծին ուղղութեամբ՝ ուսկից պիտի բացուէր ստորերկրեայ ճամբան, և ջանաց մանաւանդ ճանչնալ նեղուցին երկա-

բանական կազմութիւնը: Սոյն առաջարկութիւնը ներկայացաւ մանրաման 1867 ամին աշխարհահանդիսուին, և վերջերս աւելի ևս կատարելազործեցաւ՝ անդղիացի երկու ճարտարապետաց նորանոր քննութիւններով:

Սակայն Գաղղիոյ ու Անդղիոյ մէջ գիւրագոյն յարաբերութիւնն մը հաստատելու միակ միջոցն ներքնածովային ճամբու մը բացումը չէ. գերա ուրիշ զանազան կերպեր ալ առաջարկուեցան, որոց մէջ 'ի մանաւորի յիշնք մետաղական խողովակ մը հաստատելու առաջարկութիւնը՝ ընկղմերով զայն ծովուն յատակը: կամ կամուրջ մը կարի բարձր, որպէս զի չարգիլուսի նաւաց երթևեկն, և կամ վերջապէս շարժուն լայստափայտուներ, որ տանին երկաթուղուն կառքերը: Բայց շատերն միշտ Պ. կամննի առաջարկութեան կուսակից երեցան, այս ինքն ներքնածովային ստորերկրեայ ճամբու մը բացման, որ և փորձոյ մէջ է հիմա: Ալլուենական պատրաստութեան գործոց համար միշնազգային Մասնածողով մը կարգեցաւ 'ի ճարտարապետաց և 'ի դրամատեարց Անդղիոյ ու Գաղղիոյ: Անդղիոյ ներկա-